



Աեր բորբ բժշկաբանաց նման, այս ալ  
բուն քժշկաբանութենէն տպաչ, ունի հրիդն  
Յառաջաբանութենիներ, որոնց առաջինը կը իրա-  
սի ասպեկտ եւ մենակը, պատճաներուն վրայ,  
եւ երկորդը՝ բժշկական արտեխնոլոգիադարրազ-  
ներուն յատուկ հանդամանաց եւ պարտակա-  
նութեան մրգա:

Սցյա Երկու Յառաջարանութիւնները գրեա  
թէ ընդորինակութիւն են գլխաւորապէս մեր  
Ամիրայօվաթ անուանի քժշկին գործերէն, բայց  
բաւականին ատարքի ընդորինակութիւնն մը, զոր  
առ ի բաղդատառութիւն կը գրեմի հոյ ամբողու-  
թին, անփոփոխ պահելով և իւր սիալները  
բիւրակիրու:

U = -9.5% 3 = -9.5% - 9.5% :

“ԶԵ յիշեմք զպատճան ապրելու և զպատճան մռնելու և իւ յառաջ զպարկութ զպատճան յիշեմք որ է ինձնանութիւնն է զիտիս և զիտիս է զի առաջընթեռն զպատճան բնական տարածութիւն է որ իսրայէլ է և է պրով յամանայ անձն ափեւ իւ համար յամանայ զպատճան իւ օրինակ չեղ որ տառ մի կրակ գունեն առանց ասքան և իւ իւր առունելու դրա գործ զըքը զըքը առանց որ ամսան առ տուն տար լին է այս տարածութեան հիմ ի սրբութ միշտ է ի մարդակաղաց մռնելուն եւ զպատճան կինզական մռնելուն օյց որ է իւ քեզանութեան զպարարանին մահեն ի տոնի ինք ու իւ կի կիսան շարժ իսկ մռնելուն պատասխն պր է որ ամսան տարած իւնին խստան է մինչ ի դպաւած լինի և պատճան սրբութեան արքիրեան է որ զպարարան ափեւ եւ խստան Զի յօրամ պատճան հոգութիւնն լինի ի սրբուն նա քրիստոն տարածութեան խստան և զպարարին ասածանին որին որ դաշտ անձ որ ուր լինի եւ իւ մարդն բառուն ի դրա ան խոր է թէ պայ շնունդեան բարեն ի տարածութեան լինին շնչար ի յասական առաջընթեռն է անց պատճան է շնունդեան և անց պատճան է զիտիս թիւն այս լորութիւնն ասպարութեան լինի է եւ առաջընթեռն հոգութիւնն անցիւ և առաջընթեռն է առաջընթեռն է ասպարութեան և սուր հրաման ու պատճան շնունդեան լորութիւնն է անց պատճան ապահով ապահով թիւն չետ յերկիրդն է այս որ յերկիրդ հրամատութիւնն է ևս իւր յերկիրդութեան լորութիւն կու ապահով ապահով ապահով թիւն կու հասցեն եւ կու յերկիրդ շնունդան թիւնն է”<sup>1</sup>

Ինչպէս կ'երեւի՝ շատ բ  
են մէջը եւ տեղ տեղ իմաս  
այլեալ: Սոյն առաջին Յառա  
յաջրդէ անմիջապէս երկրոր  
թիւնոր, որ կը սկսի այսպէս:

“Եթէ ով ուզէ որ հիւանդի պէս անեն գտնութէ որ պակս առնէ պիտի որ յառաջն լինը աղքետը լինի ապա քարաբի ուն լինի զարդեն եւ զաման դահնան եւ առափան որդէն պէտ առնեն չեն լինի եւ առ ով ուզէ հաքիմ լինի յառաջն պիտի որ զանեցուն լինի պան ձանախ եւ զանութիւն իմասն եւ զիարութիւն լիման-

Ի՞նչ յաւ պատռւերներ կ'աւանդէ սովոր

\* Այսափ բաւական համարելով գրութեանս լեզուին իրուն օրինակ, աւելուսդ համարեցանք ամբողջ եղանակ հարակառան ընթի հրա: ԽՄԲ:

Յառաջարանութիւնն եւ ինչ մեծ հանգամանքներ կը պահանջէ բժիշկ առողջ կողմէն։ Ներկայ Յառաջարանութիւնն իւր համաստարանութեամբ թէեւ 110 տարի յառաջ դրուած, բայց աւելի մեծ հնութիւնն ըն ունի եւ կը հսունի մինչև Քրիստոսի երկուսամաներորդ դարը, յորում անհաման Երիխօթար Հերեբոր բժիշկն մը եւ այլի, աւելի ճիշճակէն, աւելի ընդարձակութէն գծած են սովոր պատուի ընթերք՝ որք Հայոց կրտսեան են եւ Գալիլայոսեան, եւ գեա այսոր իսկ կրնան մեծ մեծ դասեր տալ մէզ։ Արժանի է որ արդի Հայ բժշկութիւնը ուշադրութեան առոնք այցն տոհմային աւանդութիւնները, ի յարգանն մը Նախնի բժշկաց՝ որք խիստապէ արժանի էն ուստանալու եւ հայու ածականներուն։

Սցն երկու Յառաջաբանութիւններէն յետոյ, կը սկսի բռն Հեթիւն-ը համ բժշկաբանը, որոն սկիզբը կը կարդամի Հետեւելա Յիշատա- կութիւնն իբր մերնագիր գործոյն:

“Այս է Հայութակներ Առաջային այ-  
ցանուն բալում տա ուղարկութեաց առաջային  
անդ գովով մէջուն անձուն մէջ պատճեան եւ ոյլ  
բալ . . . պատճեան ու ժայռի վրայ ծագութեան բե-  
րեալ այս քերեցաւ յօտ պատճեան առաջային իշխանութեան  
ու բարձրականութեան ու առաջային է առաջային . . .”

Այս յիշատակոթիւնն աշա կը լայտնէ, որ բժշկարանն ինչպէս զիկուցինք վերեւ, ծաղկաբաղ է այլեւայլ տեղերէ. բայց իւր ծաղկաբաղ վիճակին մէջն իսկ չի կորուսաներ իւր արժէքը, մանաւանդ անոնց համար՝ ողբ հետամուռ են առջային նախնի բժշկութիւնը քննելու:

Յիշատակութեանսան միջապէս կը յաշորդէ բռն բժշկաբանը 300ի մտ պրակիներով, ողբ՝ խցպէս ընթիք յառաջած չն, այլևսայլ հիանդութեան յատուկ զանազան գեղեր կը յանձնաւուն.

Առանց թուելու մի առ մի այս պրակաները,  
կը բաւականանամ յիշելով հոս անոնց մէկ քա-  
նին միայն՝ ողբ կինան ամբողջ գործոցն վրայ գա-  
զական մն մեռ ուս:

Պարս Տառեւորդ: «Թէ որ ալաց մէծին ձերմակ կուր լընի տեղէն այս է, մեղուն չորցուր մեռէին օս- կուրն լաւ ճէծք գոլպէնդ կըն անցուր կուլպի ճրուզ տորոք առ ուն աէց, ի ասեամ է».

Պատմ. բառներին կիրարություն է անդապնկալ լինի կաթկուտ տեղըն պատ է կարակ եղ քարից ցործնի ա-  
րար բար քար տեղին հայու կաթման դժմ արձ մեկ մե-  
կու խռնելու . . . եփէ բիշ մի ժաման մեկ շերպ ուտէ  
յաւանայու . . .

Պրատի խռովանվացքութեա : “Աչքըն արդասուկ կ կպջ  
տեղոն, առ ծեծունիին յեղին խուզուն աբաժուքըն խիստ  
բարակ . որ ծարուր լինի . Աչքըն քայէ աւգւատի : ”

Ինչպես կ'երեւի փոքրիկ և համառու  
գրուածներ են ասոնք գրեթե էտք եղագիրի ձեւով.  
Հարիբ քանի և եօթներորդ պրակլ միջն  
բառաշխան երկար գրուածք մըն է որ կը խօսի  
ծննդաբերութեան փայ:

Հէրիմարտին հեղինակը կամ լու եւ՛  
հաւաքողը Խուլսուռ Պարսկէին, իւր աշխատու-  
թեան մէջ կը յիշէ շատ մը բժիշկներ, զոր օրի-  
նակ' Բագարաս, Գափանոս, ԸստՓօս, Մահակ  
բժիշկ, Մատայինի մժիշկ, Հունան, առա Յունա-  
նա, առ Սահու եւայն սկզբնաւորութեամբ,  
ձիգդ ինչպէս Միթմար Հերացի, Ամբուօլիմպ  
եւ Ասպր կը գրեն իրենց բժիշկան վաստակց  
մէջ :

Սիսէւ ցայսվայր Համարն իւր 95<sup>ր</sup> Էջը  
կը հասնի. 96<sup>ր</sup> Էջն քայ կը տեսնուի Նոր  
դղուխ մը բարկութեան Կից շար Տեսեւանաց  
եւ առթած Ծիւանդութեանց վրայ, որ Կ'աւարսի  
97<sup>ր</sup> Էջն կէսը: 97<sup>ր</sup> Էջն մինչեւ 98<sup>ր</sup> Էջն կէսը  
Պատուն Տօրթոյն, Խորագրով Համառօտ գրաւ-  
թիւն մըն ալ կը կարդացուի, և 98<sup>ր</sup> Էջն  
վիրը բժշկական Հիմներու վրա կարճ տեղե-  
կութիւն մը՝ իրբեւ վերջաբարն բժշկաբանին:

99<sup>го</sup> էշին վրայ կը սկսի "Ճեմութեանի ցան-  
իք որ շատրւուն է բնելու միջնագործ ցացակ մը,  
որ ամբողջ ճշիբմարանին մէջ եղած գելվրառն  
աեղերը, էշիը եւ պրակիւրը կը յաշանէ. այս  
ցուցակը կը դրաւէ 10 էշիր 10 թէրթերու-  
մայ՝ որոնց միանկեալ էշին, անուշուն անախ-  
ակս անեկ թօղութեան և անաշարութէն, այժմ՝ կը  
դրաւեն շասա մը այլանդապէ հասութիւններ պայման-  
իւննեալութեանց համար, զրօշմեալ առաջորդի  
մասնիւէ:

Ակրցիչեալ ցանէն յետոյ՝ 109<sup>րդ</sup> էջին  
վրայ կը տեսնուի պահանջմէնից կրկնին աղմանաբէւ  
իրարու կից, որոնց առաջնոյն վայ գրուած է  
“Անձան խուն է ու եւ երիցորդին վայ “Առնո-  
խորուն է ու բառերը: Սյոյն աղմանակներուն միջոցա  
կը գուշակուի և վեր թէ Հիւանդ մը մահն է  
թէ կինաց, եւ առ այս այրուբէնից ասորուած  
կը կարդացուի նաեւ տան կամ տանեւմէկ  
տողինքներէ բաղկացիալ համառու գրութիւն մը,  
որ աղմանակներուն գործածութեան գաղտնիքը  
կը բացառուէ:

Կենապէկց եւ մահակուշակ աղմանակնե-  
րագի նախառարարի ՀՀերմանանը կ աւարտի սյոյն  
109<sup>րդ</sup> էջին վայ, ուր կը կարդամէք նաեւ մե-  
կուսի գրուած “Է նու-ին Հոյոց, 1232/ԱՐՄԵՐԻ,  
յիշասակութիւնը, զդր գրութեանս սկզբն է  
մէջ բերի արդէն իրրեւ թռակն ձեռագրու  
յօրինանաւ:

Բժշկարաննեւն վերջն առանձին գրութիւն  
մըն ալ կայ, որ Հեղինակին Յիշտառակարանն է  
եւ միանգամայն նորա հներնագիր վարքը :

Ահաւասիկ այն իւր ամբողջութեամբը, որ  
կը գրաւէ չորս եցեր:

“Ընդոր ամէն առը երրորդութէն միասնկան եւ յիշ արդեւան Աստուծոյ ուղարքեցա զայ պատ-  
փակն եւ անհման Հերմանութէ ուղարք ամս պայտ ամենայն  
ցաւաբրով եւ մասաբարդ այս պէս մէնալուի գամ-  
չը շրջեց ասպավանն մէնալու իւր համբեր նայեր և  
մէնալու ամէն առեւ կամ շրջեց ենթի գամ  
հիսանգըն ինչպէս ճուր կուզէ խնկու ք ապամուռն  
զաւ թէ զայ թրժականնեան, թղթա թարձանն ապամուռն  
եւ այլ խռ դարբ որ է այս դղթոս պայմանն ի հայ-  
րապէտան թէնան Աստուծականց եւ անշողդ էլի տե-  
ղաբառն ամ ու ու Սրբն Միածնախի եւ Առաքել-  
իսկ ինքնառ Տեսան ի հերի արից հիսան-  
ցանինաս եւ զգացանան պատրաբիր եւ ուրա-  
նուն վեպնիր ամենայն հայր հետապնի եւ երգու  
պատրաբացն Առը ստղենայ Տեսան օվիմեկի Սր-  
բէաթի . . . եւ Կոտուածինութէ օվիուս Տեսան զար-  
քիթի Աստուծականն . . .

“Այս են մազար եւ Խաթառան խաչառարցը և  
արեւելքայ իղկվան խաթառանուն անէ ի գնդէն շա-  
ռաւմէինի գործ Հայոցը լուսայնութ Աղջին եւ առ-  
առանձ փախառ մենա մարտ անին ի պատապա-  
քազարը եւ այն մէ աւալու անին չի քրատա-  
նեաբր համարդաշնան որ ի ընէ հօրու բարեկաներէր-  
նայ մօրս քափառական ըստը թէ ու այս ըստը ի ընէ հօրու բարեկան-  
ներէ որ ատեմի ի ըստիմուն մէկ պազարի քափէն  
ամս իրայ մէկ մարդ լինի իրը եւ զգացման մար-  
կու ամս այս մարտը ձեռքին այս թիրեա զիս պատ-  
կան եւ եւ այս գործ նիւթե ամսը ժ. անց զիս չի  
գիտուն զիս այս անօրէն ապահով վաճառքայ ի զի և  
ձեռնորդ թէ աբ անորէն ապահով վաճառքայ ի ու ու ու ու պա-  
քառարքը Աստառ Հոռքայու և գործը գործ ծա-  
ռայու թիրեայ ի եւթաքար, ապահով անուն ի անձն  
եւ ու ու ու ու ու անուն մէկ որդուած եւ անջայուն հետուէն  
խօսա Վասու ամսն վաճառքամաս զիս պատապ ի ծե-  
անօրին եւ արքան ըստիմուն զայլուն կամ  
բասական բարդը նիմ հայտնաց թիրու են եւ հետապ այլք  
քառա թիվն ու Մ ին են մասնաց անուն ամսը  
վիրայու բարտ ին ծեւեպս եւ Հայունի ըշտաբը մի-  
արան ու միանիքը աստառ եւ ի արքան ի պատապ ապա-  
հով ան ի միանիքը աստառ եւ ի արքան ի պատապ ապա-

Քանի՞ Հետաքրքրական է Ցիշատակարանն,  
որչափ անկե զծութեամբ գրտած է այն, բարյա-  
կան ինչ մեծ գասեր կը պարունակէ խաչատուրի  
կենաց պատմութիւնը:

‘Կամաւթեանու Ծուռովթ գիւղէնն, Հազիւ  
տանսամեայ, որբ արդէն ի Տօքէ, Խաչատուր  
կը Խուսի Գալ իւր մօրը Թաղակուին Խանկականթ  
գրիէն, օտարութենին յօտարութիւն տուպյունը  
կը գեւերի իրաբե զսարուկ արծաթագինն, եւ երբ  
ի Գալ իւր բիւրագիսի տանշանաց եւ զրկանաց  
վերջագէն յամի ԲՊ՝ Քրիստոսի 1751 թուա-

Խաչառուր ալ թբ-ինց-ը եր իբ քփ-էմի ի  
յ-ժ-ն-այ, նա մղի չեր այլ եւս, գուհիկ մարդ  
չեր. բարձրացած եր, զաստու եր, Պատուելի  
կը կոռուր, և ինչ որ աւելի հետաքրքրա-  
կան է մեզ համար՝ Տե՛ ուրժե՞ն ի ըներ:  
Տե՛ ուրժե՞ն ի ըներ՝ այն, բժիշկ էր նա ուրեմն  
զի Տե՛ ուրժե՞ն ունը այն ատնեները տեսակ մը  
բժշկութեան արհեստ մըն էր և նիշպէս գեռ  
այսար Ավելու կոռուած կարգ մը ասափիներ կամ  
աւակու հնիւր կընեն, Տե՛ ուրժե՞ն ըստներ՝ ալ  
Ժրանդներու առ աշխատութիւն աւետարան,  
ասղագուն, նարիկ և այլն կարգավոր՝ կ'յ յանձնա-  
րաբին և մանր մոնկ տանկան գերիր, զրու-  
անշուշտ կը քաղէին հին բժշկաբաններէ կամ  
է հետեւանդաւու.

Բայց Խաչատուր Պատուելի կամ Տէրուբեռ-  
մանուց բեշի շեղաւ միայն ըստ իս ի շորհծո իւր  
գիտցած զկիտուր Հայկաբանութեան, Հարգաւ  
նա Հաւատաբրձ վլրծանան՝ ալ եղաւ մերնախնի  
րժշկարանաց, օրոնցմէ ամբողջ Հատուածներ  
վլրցունելով եւ ընթանափ գեղեր փոխ առնելով,  
իւր գործածութեան Համար պատրաստեց մեր  
այս փոքրիկ Հաւատանոյ Հեթիարնու, որ այսոր  
պատճառ կը լցա մեզ խաչատուրի անունը քրելու  
18<sup>րդ</sup> դարու Հայ սժեկակն Պատմութեան մէջ

ի յիշասակ՝ գմեկ մեր նախնի բժշկաց՝ Միկուլարյաց Հերացւցին, Ամբուովաթայ և Ասարայ Սեբաստացւցին, որոնց բժշկական գրուածոց Երևանդ պէտք է համարինք անկասկած Խաչատրուրի եւ գեղ շատերու բժշկարանները։

Խաչատրուրին պապէս ճանչնալէն ետեւ կուզէի գեղ խօսիլ իւր գործոցն վրայ, թուել մանաւանդ մի առ մի այն գեղեցիկ բժշկական բառերը, զօրս նիստակէց ու նիստակիրթ բժիշխն մեր Խաչատրուր գործածած է իւր փոքրիկ աշխատութեան մէջ. սակայն համակամ եւ համամիտ մեր գիտական բիւզանդացւոցն Ստորոշչիմ, զանոնք՝ ուրիշ ձեռագիրներու բազզատմանը նաև խապէս ձշգելու պէտք զգալովն, կը վերապահեմ յաջուագոյն պատեհ ։

Ճեմուրուն իւր բամանակին միակ հայ բժշկական երկը չէր: Էջմիածնայ Ղուկաս կաթողիկոսն Հայրապետութեան օրերն, պահինք Քրիստոնի 1780էն 1799 Շուտկանաց ժամանակակիցներն մէջ, ունեցած ենք նաեւ ուրիշ բժշկական վասակներ. Ֆիշշ Խաչատրուրի Հեքիմարաններ գրուած ատեն՝ 1783 թուին է որ Կէորդ Պալատացին կը թարգմանէ Սիմէնի Մագիստրոսի Յահանական գիտարարութեան իւրից գործը, եւ քանի մը տարի յետոյ 1789 ին Հայրապետի Քալանթարեան գետրու բժիշկը կը գրէ իւր գեղշիր Բնելուրուն: Մեր տակար գրուն նիւթ եղած են արդէն 18<sup>րդ</sup> գարու վերին քառորդի հայ բժշկութեան պատին եղող այս երկու անձահ գործերը. այս ծննդեան ժամանակներուն մէջ առլեզ՝ 1787 թուին ալ Մովկուայի մէջ կը նույնական բաւական ընդարձակ Հայութուն բժշկութան մը, զօր երկու տարի յառաջ բարեկամ մը նուեր ստացած ըլլալվս, այժմէն կը խոստանամ նիւթ ընել մէկ ուրիշ գրութեան։

Տր. ՎԱՐԱՄԻ Յ. ԹՈՐԴՈՂՄԵՆ

<sup>1</sup> Տես «Մահմետական թիւ» 1928, ամբ 1890 յուրին 8. եւ «Հանդիպութեան թիւ» 1 յունիս ամբ 1892 ամբ, էջ 31:



## ԲԳԹԱԿՑՈՒԹԻՒՆ

ԳԵՅՍԵՍԻՆ Ի. Յ. ՊԵՊԵԼԵՅԻՆԻ ՔՆՆՈՒԹԵԸՆ

Ի. ԽՈՐԵՆԵՑԻ ՏՐՈՒ

Յանուրդ հատուածք բասական ժամանակ յանաց իւրաքանչ էր մեջ ի հասարակութիւն: Այսոր կը լուսարկեն զայս որ նուին կողմէ աւ լուի, որով բանկից մեջ համար վերացած կը հանդիպն: Աւելու է անը որ յօրանմիսի շամանին չնչը, պատասխաններուն ատոր տառութիւնը չէ: Յօրուանին նախնական ուղարկի վիճակն եւ նարբանիք լի ոնք դարձուած է ալուու զակի աստ սորութիւնը:

“Հունիւ Անօրեւայ», Հրատարակութեան անցեար Դեկանեմիք ամսոյ համերի մէջ կարգացի Պ. Պէրպէրեանի մի յօդուածը Մ. Խորենացոյ պատառմեթեան աշխարհաբար թարգմանութեան եւ բնագրի ուսումնակիրսութեան մասն, զին որ եւ եմ գրած եւ ուղարկած Իշխմիրեան կոսակի յանձնանառողին։

Սահակ Մեհրուպեան Հանդիբի մէջ յանձնանառողի ասենադպիք Արժ. Մկրեան Հայրը կարգացած է յանձնառողով տեղեկագիրը, ուրի միջի պյուր ասած է նաեւ. “Յանձնառողվով որոշեց վերապահչել իրեն քննչաց ամսան յայսնել կամ յայսնել ի հանգէսու, ինչպէս նաեւ Հարություն տեղեկագրաց այս մասերը՝ որ մասնաւոր հանդամենք աւելի յանձնառողվով լուսաւորել կը ծառայեն քան թէ հանրութիւնը: Այս որոշումը արած է յանձնառողվով ինչ ինչ պատճառների համար, որոնք յիշաւած են նոր տեղեկագրի մէջ, որից երեւամ է՝ որ գրաւածների մասին արուած կարծիքները պէտք չէ հրատարակուին. բայց ահա երկու տարի անցնելուց յետոյ յանկարծ լցու է տեսնամ Պ. Պէրպէրեանի յօդուածը՝ “Հունիւ Անօրեւայ” մէջ:

Այս գրութեան յառաջաբանութեան մէջ ասում է. “Ամբուղ գործոցն մէջ բան թարգմանական վիճակաց եւ անշգութեանց ուղղութիւններէ աւելի տեղ բանած են քերականական բացարարութիւնք, եւ այլն. եւ այս ուղղութիւնը աւելորդ աշխատութիւնն է համարուած եւ ասուած՝ թէ յանօրութափառութեան է իւր բործ. թէ պէտք եւ խոստանամում է նաեւ որ “քերականական բառադիտական բացարարութիւնք կինան իրենց օգուան անենալ գպրոցի աշակերտաց, բայց բանասէր անձանց համար, որոց ուղղելալ կինմթագրուի այս մանաւանտ, աւելորդ էր բոլորովին: Զարմանալի նեխազրութիւնն. ով է ասել կամ ձեռագրիս մէջ ո՞ր